



ԵՐԱՅԻՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԱՐԱԽԵՍԴԻՏԱԿԱՆ

Ի. 8 ՄԻ 1909

Յարնկան 15 ֆր. ուշի - 6 րք.
Վացանեայ 8 ֆր. ուշի - 3 րք.
Մէկ թիւ կարե 150 ֆր. - 70 կ.

Թի 11, Նույնըրեր

Թի 9

ՊԱՑՍԱԿԱՆ

ՀԱՅՔ Ե Խ ՈՒՆԻԹ ՈՐՔ



Ետագայ ծանօթութիւնն
ները արդիւկը են այն
խուզարկութեանց, զոր
կատարեցիք այս տարբ Մայիս
25—30 դոմինիկան կրօնաւ
սորա Ա. Պետրոս նեկղեցոյ
եւ համանուն վանաց գիւա-
նին եւ Մատենադարանին մէջ
որ ի Ղալաթիա Կ. Պոլսոյ, ուր
դիմեցիք կարեւոր տեղիք-
ներ գտնելու նպատակաւ մեր ձեռնարկած եր.
Կին վերաբերեալ, այն է հաւաքել Ա. Յակոբ
Ազգային Ճիւանդամունցին պատմութիւնը եւ անոր
յարակից գէպքերը: Տեղւոյս Պրիոր Ռ. Գա-
բրիել Moriondo բարեհաճեցաւ ազնուարաբ
մեր արամագրութեան ներքեւ թողուլ զիւա-
նական հին գրութեանց իտակերէն քաղուածաց
մը անոր բնադիրներովն հանդերձ, մշանչնաւոր
պատարագաց տեմրներ եւ երկդարեան ժողո-

վոց լատիներէն արձանագրութիւններ: Ասոնցմէ
զատ յանձնեց նաև երեք հատոր գաղղիերէն
գիրք՝ տպուած հերուն ի պարիս՝ Histoire
des Maîtres Généraux de l'Ordre des
Frères Prêcheurs 1324—1400 (Պատմու-
թիւն լուհանուր Մագիստրոսաց¹ կարգի եղ-
բարց Քարոզողաց 1324—1400), հեղինակու-
թեամբ իրենց Միաբաններէն միջն R. P.
Morrier, որ մեր ազգային պատմութեան հետ
սերտ աղներունի: Այս գրքին երրորդ հատորին
մէջ գտանու գլուխ մը՝ “Միաբաննեալ եղբարց
Հայաստանին վերնագրով” (էջ 32!), որ
թարգմանաբար քաղել փութացինք շշա-
փելով միայն այն հետերը՝ որ Զամկեան Մեծ
պատմագրին աւանդածներուն վրայ առաւելու-
թիւն եւ կամ տարբերութիւն մը յառաջ կը
բերեն:

.... Մինչ Դոմինիկեան² Միաբանու-
թիւնը Արեւելքի մէջ ծառայող անդամոց
իրաւունքները սեղմելոն պատճտուա պիտի
քակտէր, նշանաւոր գործ մը աւելի եւ կամ-
րագնէ զայն եւ կը զարգացնէ: Պերուզի Փրա
Փրանքո Մրազան Եպիսկոպոսը 1324ին Պարս-
կաստանի մէջ կը հիմէ Դոմինիկեան նեկղեցի
մը, որուն նուրիապետութիւնը կը չնորհուի

¹ Այսպէս կը կոչուին նզեաց Քարոզողաց կարգին
ընդհանուր Մեծաւորեցը!

² Եթերց Քարոզողաց Միաբանութիւնը հաստա-
տեալ 1215 ի Թուլուզ՝ իր Հիմնադրին անուամբը երբեմ
Դոմինիկեան աւ կը կոչուի:

Յովհաննէս ԻԲ Քահանայապետէն: Այս վիճակը կը բովածդագէր Սուլթանիկի Արքապիտակոպոսարանը եւ ուրիշ վեց թեմական Եպիսկոպոսարաններ: Ասոնցմէ մին Մարաղան ունեցաւ իր գլուխը երջանկայիշատակ Բարթողիմէտո Պարզօն, որուն ազդեցութիւնը դարձոց ի Կաթողիկէ Հաւատոս Հայազգի Բարսեղեան հրօնաւորաց մեծագոյն մասը:

Ասոնք՝ ուսանելով անկէ եւ անոր ընկերներէն, եւ որոնց բարի օրինակաւ եւ Սահմանադրութեանց նաև Եանց մեջ բարձրացած մահուրդի թարգմանած էին, Համակերպեցան Գոմինիկէ ան կեանք, քին, եւ ուղեցին օրդեգրիլ նոյն Միհարանութեան եւ անոր կանոնաց հետեւիլ: Եթանկայիշատակ Բարթողիմէտոն մահուրդնէ ետքը՝ որի 1333, Տէր Յովհաննէս Գոնեցին որ Բարտեղան կոնարքոց Կաթողիկէ գուանանքը ընդունելուն մեծ յորդորոն եղած էր, գնաց Հռոմ եւ Ավլինոն¹ աւելի եւս Հաւատառութեալ Համար Կաթողիկէ Հաւատոյ Հմարտութեանց վրայ, եւ ի մօսց ուսումնասիրելով Եղացց Քարոզոց Հառավարութիւնը: Վերադառնալով իր վանքը՝ գումարեց Միհարանութեան հրօնարդները, որ բազմաթիւ վանքեր ունեին Հայաստանի մեջ, եւ անոնց յայսնեց իր միաբար Գոմինիկեանց կանոնը ընդունելու: Նոյն իսկ միքը ասոր կը վկայէ Գոմինիկեանց կանոննի Հայերէն թարգմանութեան յառաջաբանամանկննէն մէջ: «Արեւելք մանելով, կ'ըսէ, ես եւ ընկերներս օրոշեցինք ապրիլ բառ կանոնաց Ա. Օգոստինոսի եւ ըստ Սահմանադրութեանց Ա. Գոմինիկոսի, զօր մատգիր էինք ընդունիլ իրեւ Հայր, հիմ եւ սկիզբ մեր Միհարանութեան: Ուխտեցի լատին Քրա Յովհաննէսին առշեւ, կարգեալ Եպիսկոպոս Թիֆլիսու Հռոմայ Քահանայապետէն: Ապա իմ ընկերներս ընտրեցին զիս, Եպիսկոպոսէն ըլլիութեանց Համաձայն, գաւառական մեծաւոր մեր Մէրանել² եւ ինքու Կարգին:

Այս Քրա Յովհաննէս Թիֆլիսու Եպիսկոպոսը, Եթանկայիշատակ Բարթողիմէտուրն ընկերներէն մին, մեռաւ Գերայի վանքին մէջ 1348, շարունակող այս սուրբ անձին մեծ գաղափարն, զօր իրականացնելու գոհունակութիւնն

ունեցաւ: Ըստունելով Քոնեցւոյն ուխտը եւ անոր ընկերաց, որուն ազգեցութիւնը Բարզար շեան վանքերը իրեն պիտի հետեւցներ, կը հաստատէր Հայաստանի մէջ Դոմինիկէան Միհարանութեան տեղացի Ճիւղ մը պնդորէն պատուաստեալ նոյն Միհարանութեան հին արմատոյն վրայ: Եւ այս էր Կռուան ոտից մ'ունենալ Հայ Երկրին մէջ, եւ ապահովել անոր ժողովոց, որ յիշեալ կրօնաւորներուն ուղղութեան կը հետեւի կաթողիկէ հաւատոյ ազդային վրայն վրայ: Եւ այս էր Կռուան ոտից մ'ունենալ Հայ Երկրին մէջ, եւ ապահովել անոր ժողովոց, որ յիշեալ կրօնաւորներուն ուղղութեան կը հետեւի կաթողիկէ հաւատոյ ազդային վրայն վրայ: Եւ այս էր Կռուան ոտից մ'ունենալ Հայ Երկրին մէջ, եւ ապահովել անոր ժողովոց, որ յիշեալ կրօնաւորներուն ուղղութեան կը հետեւի կաթողիկէ հաւատոյ ազդային վրայն վրայ:

Միհարանեալ Եղացց առաջին ուխտողը, եւ կամ ինչպէս կը հոչեն այս նոր Քարոզող Եղայրները, գաւառական մեծաւորը, Քրա Յովհաննէս Քոնեցին Համաձայնութեամբ Թիֆլիսու Եպիսկոպոսի հարգագրքը իր Միհարանութիւնը: Արտօղուցաւ Ա. Օգոստինոսի կանոնները զահէլ եւ Քարոզող Եղացց սահմանադրութիւնները, ի բաց առեալ քանի մը նշանաւոր կէտերը: Միհարան Եղայրները պիտի շարունակէին ուսիիր կերպակուրով ալ մասնիկ եւ առանձին ինչք ունենալ: Գալով զգեստին ուղղեցին այնպիսի ասարազ մը ընտրել, որ Քարոզող Եղացց մութեամբն հանդերձ իրենց ազգային տարսերութիւնն ալ արտայացուի, հետեւաբար Ա. Գոմինիկոսի զգեստը ընդունեցան ի բաց առեալ վայի ճերմակ ուրարը՝ որուն տեղ աշխատաւոր Եղացց նման սեւը գործածեցին: Բաց աստի ունենայով Հանդերձ ինքնուրոյն կառավարութիւնը ըստ կանոնաց Միհարանութեան կնդակաւ Հոմուեցաւ անոնց նկատել Քարոզող Եղայրները իրեւ իրենց Հայր, չկատարել Միհարանութեան մէջ ծանր իրողութիւն մը առանց անոնց առաջնորդութեան, չգումարել երբեք ժողով առանց անոնցմէ մէկուն նախագահութեան, պահէլ վանքին մէջ քանի մը Քարոզող Եղայրները, որ միշտ ի յարգան ըլլան եւ ամենուրեք առաջին տեղն ունենան, չլուծել Հաւատոյ ունեւ տարակուսէլի ինդիր մը առանց վճռոց Քարոզող Եղացց եթէ չկրուենայ Ա. Ամոռի հարցուիլ:

Քարոզող Եղացց հետ մարմնաւորած չըլլալով Հանդերձ Հայաստանի Միհարանեալ Եղայրները որչափ կարելի է ձուլուած էին անոնց հետ:

Սակայն իր թուականին դրուեցան այս կանոնները, չենք կրնար Ճշգրիլ: Հաւատանորէն Բուլուսիացի Եթանկայիշատակ Բարթողիմէտուն մահուրդն ի 1333 եւ Փլքրենատացի Քրա Յովհաննէս Թիֆլիսու Եպիսկոպոսին մահուան մը լուսնու:

¹ Հռոմայ Քահանայապետէն գու գորարած էրն իենց Աթոռը, ուր սուտեցան 1308—1377.

² Այսպէս կրուեցան Հռոմայ Կամոյի կենդանի կանք աւելի հետեւ Եղացց հետ մարմնակնեցւուն Համար, որ եւ ապա զուրգիներն աւ մարմնակնեցւուն Հոլուկեան նաեւ Սուլուկ որ համակէ Միհարանուն:

1348 դրուած ըլլալու են: բնականաբար պէտք է ենթագրել ժամանակախջոց մը Փրա Ցով նէս քոնեցոյն Ավլինոն եւ Հռոմ երթալուն, դոմինիկանց կանոնները սորվելուն եւ վերադառնալուն համար, Զարմանալի է սակայն որ այս բնակացոլթեանց վրայ ընդհանուր ժողովոց գործոց մէջ հետք մ'անգամ չի տեսնուիր: Ամ բողջ ազգ մը կը միաբանի մը կարգին հետ, որուն մեծաւորները երրեք չեն զբաղիր նշն խնդիրով: Եթէ Տէր Ցովհաննէս քոնեցոյն պատմած ըլլար այս դէպէբը, ի զոր պիտի վինտուին տարիեգրութեանց մէջ այս պաշտօնական գործոց վրայ ակնարկութիւն մը:

Կրնայ մինչեւ անգամ հարցուիլ այս ըրութեան պատճառու թէ՛ Հայոց մարանութիւնը գոհոյթեամբ ընդունեցաւ: Սոյց է որ այս դէպը պատահած է Արեւելքի մէջ առանց գործացոլթեան Միաբանութեան պարզապես Եպիկապոսի մը ձեռօք: Զարգծուիր թէ՛ Հայոց եւ Փլուբնտացի Փրա Ցովհաննէսն միջեւ տեղի ունեցած համաձայնութիւնները ընդունելութեան համար առաջարկուած ըլլան ոչ ընդհանուր Մագիստրոսի մը եւ ոչ ալ ընդհանուր ժողովի մը: Բոլորովին մասնակի գործ մ'է առանց իրաւաբանական ձեւի որ առոր վաւերականութիւնը կ'ապահովէ: Այսպէս տեւեց իրբեւ փորձ մինչեւ Մագիստրոս Խիմոն և Լանգրեի ժամանակ գուցէ ոչ առանց պատճառի. վասն զի Միաբանութիւնը չուներ վաստակութիւն, ուր լաւ կը ճանչնար Արեւելքիները, անոնց ի կաթողիկէ կընս դառնալուն յարատեւութեան վրայ՝ բաց եթէ կարի սահմանափակ: Քանի՞ քանի՞ անգամ Պահպանութիւնը Եղբարեկ Արեւելքին, Պարտից եւ Հայոց խարեւութեան միամտ զօհերն եղած են Միշտ եւ գրեթէ ամեններն Միաբանութիւնը առաջին ժամանակներուն մէջ չէր հաւանած որ Հայեցը իրենց հետ միաբանին, բայց եթէ Ա. Աթոռին հրամանին վրայ եւ Հարկեցոցիշ պատճառներու առջեւ: Քանի՞ մը միաբանեալ Եղբարը 1374ին փորձեցին մոնել բուն իսկ Գոմինիկան Միաբանութեան մէջ: Ունանք ալ բարեպաշտութեան եւ կամ ուրիշ պատճառներու համար ճգելով իրենց վաղեցը՝ Եւրոպա Կ'անցնէին եւ Գոմինիկան ուխտը կ'ուստիքին: Մեծ մասամբ թերբուս եւ լատիներէնի հաջին ծանօթ՝ միջին օդ-

տակարութիւն մը կ'ունենային, բայց իրենց հայրենու մէջ Գրիգոր ԺԱ Քահանայագիտին խօսին համեմատ, ըլլալով հանդերձ սակաւաթիւ, շահեկան ծառայութիւններ կը մատուցանէն, որոնց թիւը ոյն ատեն 10.0է ձեւէլի չէր: Բողըներ տեղի ունեցած անոնց ընդունուելուն մասին առանց խորհրդակցութեան Միաբանեալ Եղբայրները, հաւատարին իրենց նախականի վրայ, եւ տեսմելով այս փախստականաց գոմինիկան կարգին մէջ ընդունուիլ: Կը դատէին զայն՝ անուանաբրութիւն իրենց Միաբանութեան դէմ, իրբեւ անբարեկարգ եւ հոգեգրկութիւկ ձեռքբարելու անբարեկան գրիւթիւ գործ ժամանելով պարզ ժամանելով այս վիճակին արգիլից Քարոզղը Եղբարը Մագիստրոսին եւ բոլոր Մեծաւորաց ընդունիլ իրենց կարգին մէջ Միաբանեալ Եղբայրները: Պիտի շարունակէին իրենց երկրին մէջ ի Հայաստան պահել Ա. Աթոռէն հաստատեալ կաննը Քարոզղը Եղբարը կառագարութեան ներքեւ առանց անոնց հետ խորութելու:

Եթէ քանի մը տարի ետքը Արբանոս Զպարտաւորցաւ բառնալ այս արգելքը եւ բանալ Դոմինիկանց կարգին գուռները Միաբանեալ Եղբարը առցիւ, ասի իրենց ապաստարանի համար էր այց Եղղափոխութեանց ժամանակ որ կը ստիպէր զանոնք հեռանալու իրենց բնակալայրերէն:

Այս առկաի վիճակը տեւեց մինչեւ Ախման և Լանգրեի Մագիստրոսութիւնը Առանց երբեք ունենալու ոչ Ա Աթոռոցն եւ ոչ ալ մէր կարգին հաւանութիւնը Միաբանեալ Եղբայրները գոմինիկանց մէջ կազմակերպուելով Ա. Գրիգոր Լուսաւորցայ անուանակրութեան ներքեւ՝ Քարոզղը Եղբարը պէս կ'ապրէին եւ կը կառալարուէին: Կ'ծեր ցորեկ աստուածային պաշտամունքները կը կատարէին, իրենց մեծաւորները կ'ընտրէն եւ զանոնք կը ներկայացնէն իրենց Աւագ Մեծաւորին որ Կառաւագիրիչէ, կը կոչուէր Ամեն տարի Պենտէկոստէին օրը Պրելունը ի ժողով գումարուելով՝ կ'ընտրէն իրենց կառավարիչէց, որ Քարոզղը Եղբարը պէս անմիջապէս պաշտոն կը ստանձնէր առանց մէկու մը հաստատութեան: Ա. Գոմինիկան Միաբանութեան մէկ ճշգրիտ միպարն էր, ի բաց առեալ մշտնենաւոր պահեցորդութիւնը եւ կամաւոր աղքատութիւնը: Իրենց ուխտին ձեւին մէջ կ'աւելցնէին նաեւ Հռոմայ եկեղեցւոյ Հնագանդութեան խոստումը, որ սովորոյթը մոտած էր

1 Քարոզղը Եղբայրները ի սկզբան “Պահտանախաղացութեան” մակերս ունեցած ընդ ամենայն աշխարհ կամոզդէ կրօնի քարոզութեան ընդէլուն համար:

Պանդուխտ Խղբայրներէն իրրեւ հաւատոց երաշ-խաւորութիւն:

Այս ամէն մանրամասնութիւնները ունինք
ինսովկենտիոն Զ. Էն, վասն զի 1355 Միաբար-
նեալ Եղբայրները դիմեցին Ս. Աթոռոյն Կաշ-
տօնսապէս Հաստատել տալու Համար իրենց Միա-
բարնութիւնը: Բաց աստի կը ինչորէին նաեւ որ
Քարոզող Եղբարը ընդհանուր Մագիստրոսը
գերագոյն մեծաւոր, Նշանակուի Ս. Քահա-
նայացածետէն, անանկ որ Հրապարակի վրայ մէ
իրենց անմիջական հասավարիշը ունենան ան թէ
Միաբարնութեամբ հանդերձ ննթարկուած ըլլոյ-
սա, իրը գաւառական մեծաւոր, ընդհանուր
Մագիստրոսին: Եւ իրը ալ Քամարական Եղ-
բայրները առաջ ունենալու գաւառական մե-
ծաւորի ոչ ափազուը եւ ոչ ալ իրաւունքը
գաւառ մը կը հոգևէին: Իրենց հառաջարիշը
գաւառական մեծաւորի պէտ ընդհանուր Մա-
գիստրոսին իշխանութեան ներքեւ գուելով
գաւառական մեծաւորէ մ'աւելի իրաւասու-
թիւն չուներ եւ ափազուի միայն կը տար-
բերէ:

Ցայտնի է որ իննովկենտուս Զ ջրցաւատակ իր հաստատութիւնը առանց խորհրդակ-ցելու Նախագույն Սիմոն Մագիստրոսին հետ վասն զի ասի որ իր ուստ վրայ պիտի առնուրը Միաբանեալ Եղբարց ծալրութիւնը, իրաւացի էր որ գիտանք դաշնագույն ամեն պայմանները եւ անպատճ ընդունել զանոնք: 1356 Յունակար 31ին Առաքելուած "Առաքելական Աթոռոց Կո-դակը կ'նեթքրէ ուրեմն որ Սիմոն Մագիստրոս տաճա է Հայ պատուիրակները եւ համաձայնած անոնց հետ ամեն պայմաններուն վրայ որ պիտի Ներկայացրէին Ս. Աթոռոցն Դոմինիկեան Միաբանութեան մեջ պատի մ'էր անտարակոյս իր կանոնաց հետեւող, իրեն են Թարգուած եւ մանգամայն ի պահու Հարկին Արեւելքի ամեն Կողմերը իր Առաքելոց օգնելու ատակ ընկերութիւն մը կանգնել Հայաստանի մէջ, Նեկղեցւյ Համար ալ ոյն էր յաջո-ղուածքը վասն զի Միաբանեալ Եղբայրները որ Լատինաց իշխանութեան ներքեւ կ'ապրէին, այս երկիրներու մէջ կաթողիկէ Հաւատաց բոյն մի կը գառնեած: Անոնց կանոնաւոր կենաց բարի օրինակը պէտք էր որ մայ ժողովրդց վրայ բարի տպաւորութիւն մ'ըներ: Այս պարագաներու մէջ Սիմոն Մագիստրոսը շատ գոյն էր առանց Նեղութեան տարած յաղթանակին վրայ: Վասն զի ուրախութեամբ կը հնաձեր ինչ որ Պանդուխտ Եղբարները արտասուօք սերմանած էին:

Միաբանեալ Եղբարց ընկերութիւնը փուլ
թով զարգացաւ: Ինչպէս իր ծագումին ատեն
Քարսեղեան կրօնաւորաց պատկանելիք թիւ մ'ու-
նէր, ոյնպէս այժմ կրցաւ անմիջապէս հիմնել
առաքելութեան նոր տուներ: Իր վանքերը տա-
րածուեցան Հայաստանի եւ Վրաստանի մէջ
եւ Սիւ Ծովու եզրերց վրայ: Կաֆայի մէջ
Միաբանեալ Եղբարց Հայաստանին իրենց
ընդհանուր Ուսումնարանները: Ասանկով կրնային
ունենալ նաև օգնութիւն եւ բոսպայի իշխան-
ներէն, վասն զի այն թռականին Կաֆայի Պան-
դուխտ Եղբարց վանքը Յունաստանի գաւառա-
կան Միջեաւորին յանձնուեցաւ: Բայց այս տա-
րածումը շատ քիչ ժամանակ տևեց, ինչպէս
զիտենք Գրիգոր Փաւ. 1374 Մարտ 6 տուած
կոնդակէն, որ անոնց թիւ ատենները 100 է
աւելի չէր: Ինկած, կործանան էին մեծ մասամբ
թուածուանդադար պատերազմներէն: Տուներ-
նին այրած եւ ինչքերնին Թալանի արուած էր,
որով այս դժբաղջները թուրքաց թուծին տակ
իշխանով թափառական կը շըլէին: Անոր Համար
1381 Ուրբանոս Զ արտօնեց զանոնք Քարոզու-
ցաց կարգին մէջ ուխտելու, բայց եւ այնպէս
Ս. Քահնայապետը երրեք չէր խափաներ
Միաբանեալ Եղբարց Ընկերութիւնը, ընդհանուր
պատմական կը պահէր անոնց կառավարիչը ընդ-
հանուր Մագիստրոսին իշխանութեան ներքեւ
ըստ նախկին սովորութեան: Անոնք որ կրնային
վերստին Արեւելքի մէջ հաստատովիլ եւ միավին
ապրիլ, պիտի պահէնին իրենց նախկին կազմակեր-
պութիւնը: Այս վիճակը շարունակեց յարաձուն
փոխառութեանց մէջ անդամ մինչեւ 1583, որուն
մէջ պիտի տեսնենք անոնց այլաձեւութիւնը:

Ինովկենտիոս Զ. ին 1356 Յունիս 30
թուակիր կոնդակը կը յայտնէ մեզի մասնակի
գէպք մը որ պատմիները կը շփոթե: Կոնդակը
ուղղուած է ոչ թէ մի եւ ոյոն տարին Յու-
նուար 31ին ինչպէս Մեծ Հայաստանի Միա-
բանեալ Եղբարց Կառավարչին, այլ բոլոր Պրիմ-
ուրաց եւ Եղբարց Հայոց տուներուն որ յայնոյն
ժողով: Ինովկենտիոս Եպիսկոպոս, ծառայ ծառայութէ,
ուեւէ որդուոց Ֆերայ Պիտիոց եւ Երիշոց ուուց
Հայոց յայտիոց ծավալ հասուութեւց:

Այս կոնդակը Խմբագրովները այնպէս մը
բացարած են, իր էլ Հայաստանի Միաբա-
նեալ Եղբարց ուղղուած ըլլայ: Արդ ոչ հա-
ցէին ձեւը որպէս Քահնայապետ կը գործածէ,
եւ ոչ ալ կոնդակին բովանդակութեան քանի
մը կէտերը Հայաստանի Միաբանեալ Եղբարց
հնան պատեսնեն:

իննովկենափոս Զ. այս կոնդակը կը զրկէ յայսկոյս ծովուն Հայոց առաքելութեան տուններուն Պրիդրաց: Յայսկոյս ծովուն ըլլալու համար այս տունները պէտք է որ կամ խտալի եւ կամ Միշերի կրակականի Արեւմուսան Եղերաց վայ ըլլային: Այսպիսի բացատրութիւն մը երբեք չի կրնալ պատշաճիլ մէծ Հայաստանի վանքերուն, որոնց ամենքն ալ յայսկոյս ծովուն են: Մասնաւանդ որ Ս. Քահանայապետը կը գրէ իր կոնդակը այս տուններուն Պրիդրաց եւ Եղերաց, մնչդեռ հնինդ ամիս առաջ Յունուար 31 Միհարանեալ Եղերաց զրելով՝ իր կոնդակը կ'ուղղէր անոնց կաւալվարքն եւ Ենծ Հայաստանու Եղերաց: Խնչպէս յայտնուի հասցեները նոյն չեն, ոմանք յայնկոյս ծովուն կառապարչի մը ներքեւ, եւ ոմանք յայնկոյս ծովուն Պրիդրաց ներքեւ:

Տարակցոս չկայ ուրիշն որ բննովկենափոս Զ. ին 1356 Յունուար 30 կոնդակը ուղղեալ էր այս Բարեսղեան Հայ Կոնսաւորաց, որ Հալածանց տիտոր հնեւեւանք փախատեայ Եւրոպա անցած էին եւ ամէն քանէ զրկէ թափառական կը շըդէին, բայց եւ այնպէս քանի մը քաղաքներուն մէջ յաջողած էին առանց հասանութեան Ս. Աթուոյն եւ կամ Թեմակալ Եպիսկոպոս վանքեր, Եկեղեցիներ շինել եւ հասցիթաբեր Կառուածներ ստանալ: Ասնոր առանց կանոնի եւ գլխի ըլլալով՝ իննովկենափոս Զ կը փութայ բարեկարգել զանոնք, եւ ըստ իրենց ինդրանաց կը յատկացնէ անոնց ալ այն կանոնները եւ Սահմանադրութիւնները, զրոս հիմք ամիս առաջ հաստատած էր Միհարանեալ Եղերաց համար ի 1356 Յունուար 31: Եւ ըստ այսմ Հայ կրօնաւորաց այս կրին ընկերութիւնները, Միհարանեալ Եղերաց յայնկոյս ծովուն, եւ Հայ կրօնաւոր յայսկոյս ծովուն ունենի թէ եւ միութիւն կանոնի եւ կառալարքութեան, բայց ներքնապէս համազգայնութենէ զատ ուրիշ առընչութիւն չունենի իրենց մէջ:

Օգտակար է մեզի պարզել հոս Արեւմուսարի Հայ կրօնաւորաց Ընկերութեան քանի մը յիշատակները, որ բննովկենափոս Զ. էն իրենց ալ Ախմէն Մագդալենուին իրաւասութեան ներքեւ դրուեցան:

Ակեմէս կալանօսի վկայութեան համեմատ չենովայի մէջ կար Հայ Քարոզղաց վանք մը, եւ կ'ըսէ թէ “այս Հայերը Միհարանեալ Եղերացներէն էնոն”: Բայց այս հեղինակը, կարի ծանօթ Հայաստանի Միհարանեալ Եղերաց, չկարծուիր որ կասկածի Արեւմուսարի մէջ առաքելութեան Հայ վանքերու գոյութեան, բորբոքին զատ վե-

րոյշեալ Եղերայիներէն: Ես տեսնուած պատճառներէն ստիպուած եմ կարծելու որ Ճենովայի Հայ Քարոզղաները ճշգր անոնք էին, որոնց համար Յունի 30ի կոնդակը կ'ըսէ թէ կը բնակէին յայսկոյս ծովուն: Այս բարատրութիւնը ուրիշ մէկ տեղույ մը չի պատշաճիր Երբեք, եթէ ի նկատի առնունք չենովայի եւ Արեւելքի մէջ եղած վաճառական կարաբերութիւնները: Հայաստանէն գալով կը մստեցուէր Ճենովայի համար անոր մցացից Վենետիկին: Անոնց նաւերը Արևու Ելքի կանոնաւոր Երթեւեկը կ'ընէին:

Եւ իրոց ալ չենովայի գերաթասանադարանաստիք Մ. Carreitoէն առնուած ծանօթութիւններէն կ'իմացուի որ 1303էն ի վեր Բարսեղան Կրօնաւորք Հաստատուեցան այս քաղաքին մէջ եւ հիմնեցին Եկեղեցի մը Ս. Քարդողիութիւնու Հայոց: Եւ ըստ այսմ շուրջ 1350, կը գրէ ինձ, այս Բարսեղեան կրօնաւորները գիմեցին իրենց սարազը եւ առին Գոմինիկինան աշխատաւոր Եղերաց ձեւը: Քահանայապետին կոնդակը որ զանոնք յիշեալ Միհարանութեան իրաւասութեան ներքեւ կը դնէր 1356ին է: Ասոնք են յայնկոյս ծովուն Հայերը, որոնց վայ կը իսօնի Քահանայապետը: Կը գտնենք զանոնք նաեւ զիգայի եւ Հոռոմայ մէջ, ուր կը պահէին “Ս. Աստուածածին Հայոց, Եկեղեցին, Վատիկանու Մայոր Եկեղեցւոյն մատ: Կը գտնենք նաեւ Վենետիկի մէջ, որ անոնց բնական ապաստանարանն էր. վասն զի այս Բարսեղեան կրօնաւորները իրենց Հայունները թողոցին Մահմատական Հայածանաց հանաց հետեւանափառ: Կաթողիկէ ժողովդոց մէջ գտնուելով՝ ի վարձ աքսորանց՝ իրենց Հաստարք անարատ պահէլու բարդն ունեցան, որուն Երաշխանարոր էր իրենց Հպատակութիւնը, Նղերաց Քարոզղաց Մագիստրոսինեան:

Բարսեղեան Հայ կրօնաւորաց Հոռոմայ մէջ եւս օմեւան ունենալը Հաստատելու համար պատճաճ կը համբեկը յատաշ գերել Բրիտան Նական Մուգլունի մագաղաթեայ մէջ ձեռադիր Աւետարանին յիշատակարանը. — “Գրեցաւ աւ արտեցաւ ձեռամբ մեղապարանաշենցի Արքան արեղայի ի 021 = (1239) թուաբերութեան հայկազեան տուարիս, ի տիեզերական Մայորքաղաքն Հռոմ, Ընդ Հովանեան Սուրբ Առաքելցն Պետրոսի եւ պաւլոսի, եւ Քրիստոնան սուրբ պատկերին զոր գատարակ ասի, ի հանգտարանին Հայոց, ի գրան Արքոց մաւրա լրուց Սանթա Մարէ ի միոջ մի եղին Եղերաց բայց առաքելութեան, որք վասն սիրոյն Քրիստոսի եւ Արքոց Առաքելցն եւ վասն յուսոյն արքայու-

թեան՝ յանձին ունին զկամաւոր աղքատութիւն։ Ուրոյ է առաջնորդ տանս եւ եղբարց։ Սարգիս Մարմաշինեցին։ (Հայկ. թարգ. Նախեանց էլ 163)։

Ըստ այսմ՝ յիշատակարանի բարսեղեան Հայ կրօնաւորները, եթէ գրչի սիսալ մը չէ սպրդած թուականին մէջ, պէտք է որ աւելի կանուխ ժամանակաց մէջ միաբանած ըլլան Հոռոմայ եկեղեցւոյ հետ, աւելի շուտ Եւրոպա անցած եւ դոմինիկեանց կանոնը մի միայն բացառութեամբ լնդունած։

Վերսիչեալ վեց Եպիսկոպոսական աթոռները, Քաղաքանակներն կիմանակի, յընթացաց ժամանակաց պատրեզմենք, Հալածանաց եւ Համաձարակ Հիւանդութեանց պատճառութիւննեւ Ժը դարուն սկիզբը խափանուելով՝ կը մնայ միայն Նախիչեւանու գաւառը, որ Դոմինիկեան կրօնաւորաց ձեռքով՝ կը հովուուէր։ Ասոր ալ բազմաթիւ վանքերը տասնի կը վիրածուին եւ Նշյանափ գիւղորեից, որ ևն Ապարաներ, Ճահուկ, Արգիւն, Խոչվաշեն, Շահրուն, Ապիթաղ, Ղաղարչուշ, Կողքաշեն, Գանձնակ եւ Քոին։ Ասոնց առաջնոյն Եկեղեցին Խոխուած էր Ամենայն Սրբոց, Երկրորդին՝ Ս. Յովաննու Մկրտչ, իսկ Երրորդին՝ Ս. Ստեփանոս Նախավկային։ Թագածին վրայ յիշատակութիւն շնկրու։ Ասոնց ամենից յայտնի կերեւեն 1710 գումարեալ գաւառական ժողովը մը լատիներէն արձանագրութիւններէն, որոնք նշյանէն զուլի խանին արշաւանաց դառն հետեւանք անրնակ կը մնան նախ ժողովոց ի փախուստ դիմելով, եւ ապա այն կրօնաւորաց որ յաջզան էին մահուանէ ճողովրիլ վասն զի անոնցմէ ուժ քահանայ եւ Երկու գաւառական մեծաւոր զոհ եղած են Հալած ծիչ Երկաթշոյն։

Ցիշեալ գաւառական ժողովոյն մէջ կ'ընարուն ամէն եկեղեցեաց կամ որ նյոյ է ամէն վասն առաջնորդները գաւառական Մեծաւորին առաջնորդական մը անձանց մէջն, որ ըստ սովորութեան գաւառուն ամէն երեք տարի կը փոխուէին։ Ժողովոյն Խիստորքը վաւերացնող հարց ստորագրութիւններէն կ'իմանակը այն թուականին Դոմինիկեան Միաբանութեան մէջ գտնուող Հայ եւ կամ Հայագէտ անդամոց անունները, ըստ որում այն ժամանակ արդէն Միաբանեալ եղբարց Ընկերութիւնը ցրուած եւ Դոմինիկեան Կարգին դուռները բացուած էին Հարց առջեւ ինչպէս վերը տեսակը։ Բայց Նախ պիտի յառաջ բերենք իբրեւ։ Անիշյ լեզուի վանական ժողովոյ մը հայերէն արձանագրիւր, որ միակն է իր տե-

սակին մէջ։ Ցիշեալ ժողովը կը գումարուի Ապարաների վանքը, Աթոռ Գաւառական Մեծաւորին, որոշելու համար մերձակայ գաւառական ժողովոյն օրը եւ տեղը։

Յամի Տեառն Խերորդի եօթն Ճերորդի ժերորդի ի ի յաւուըն ըստ Լաթինաց տօմարին, և մի Յունիսի ըստ Հայոց, այսինքն ըստ Հնոյ Կալենդարին։ Կոչէ Պատուականադոյն Վարդապետ եւ Պովինցեալ (Անձել Սմէլէնսկի) ոչ միայն զեարգաւոր վանից Ապարաներոյ, այլ եւս զայլն, որք եկեցեն ի վանիցն առ սովորական ձան զանգակի առ յառնել վերոհուրդն, ի կողմանէ բոլոր զաւառին Մեծաւորաց, յոր խորհուրդ յառաջդրեաց Պատուականադոյն Հայր Պրօվենցիալն ուր եւ յորում վանն կարէ լինել Հեշտաբար կոչումն եւ յորում աւուրց Ուրեմն ամեներին հայրն հաւանցան թէ լաւ իցէ կոչել զեարգաւորն ի գիւտարու Վանն Ապարաներ, որպէս ի գլուխ բոլոր գաւառին, աւուրց եւ նշյոյ հումաննեցին Երկրորդ յաւուըն Ցուլիսի ըստ Հնոյ Կալենդարին, այսինքն յաւուըն այցելու թեանահւուցուցին։

Ita est Fr. Antonius de Pesclavio Ordinis Praedicatoris, Missionarius Apostolicus et Pro-Vicarius Conventus Abancanensis testor ut supra.

Ես Ֆր. Պետրոս Վիքար որպէս ի վերոյ

” Գեօրգոս որպէս ի վերոյ

Տի Մատութիւն որպէս ի վերոյ

” Ֆր. Գրիգոր Ճահուկեցի։

Ita est Fr. Angelus Magister Provincialis

Fr. Hyacinthus Ferniakiendies Sacerd. Theol. testor.

Յաջորդ Նիստերու արձանագրութեանց ներքեւ գտնուող հայերէն ստորագրութիւնները։ —

Ես Ֆր. Ստեփաննոս մեծաւոր Խոչվաշինու վանից ձեռամբ իմով գրեցի։

” Անդրէս Թումեցի որպէս ի վերոյ։

” Զվանն մեծաւոր Ճահուկոնց վանից ձեռամբ իմով գրեցի։

” Մանուկը գէ Մարիա որպէս ի վերոյ։

Fr. Gregorius Gulliar Armenus. (Ասի Անտանեան Միաբանութեան Հիմնադրաց Նամակը 1718ին Հալէպէն Հոռոմ տանողն է։)

Ես Ֆր. Յակոբ Կողքաշինու վանից ձեռամբ իմով գրեցի։

- և Քր. Յովհաննէս Ալմիթաղու վանից մեծաւոր ձեռամբ իմով։
 „ Ալզարիա Սօթօ Փրիոր մեծաւոր քանայ վանից ձեռամբ իմով գրեցի։
 „ Թումաս որպէս ի վերոյ։
 Տր. Աթանաս որպէս ի վերոյ։
 Քր. Դոմինիկոս մեծաւոր Ապրկունեաց վանից ընդունիմ որպէս ի վերոյ։
 „ Ալէքսաննս։
 „ Ամբրոսիոս Ճահկեցի։
 „ Մատթէոս։
 „ Բեռնարդոս Բարորմէցի։

Գալով մեր խուզարկութեանց բռն նպատակին ի գերեւ չելաւ մեր յօյսը. վասն զի քաղաքացին կը տեսնուի որ 1781 լուսաւորչեան նղայրութիւն մը Հաստատուեր է ի նպաստ աղջ քատաց նախանշանակիւալ Ա. Պետրոս Եկեղեց-յան մէջ՝ ուրագէն Հայ Կաթողիկէները 1737էն առաջ կ'ունենան Ա. Գրիգոր Լուսաւորչայ խորան մը, որ յանուն նորին նույիրեալ նղայրութեան հաստատուելէն ետքը աւելի եւս կը բարեգրի, մանաւանդ թէ վերջն թուականին անոր առջւ գիշեր ցորեկ կանթեղ վառելու պայմանաւ “Եեթի կոտկ, տիտղոսիւ 150 դահեկանի դրամագլուխ մը կապուած էր Հօճա կարապէտէն։ Կը տեսնուին նաեւ մշտնջնաւոր պատարագաց դրամագլուխներ կապեալ 11 զանազն Ազգային անձիքներէ 1702—1823, որ են Միքայէլ Աղա, Տէր Յակոբ Վարդապետ Ղազարսկեան։ Յակոբ Աղա, Հօճա կարապէտ, Տէր Անտոն վարդապետ, Տիկին Սփի Նիկողոսան, Տիկին Մարիամ գուստու Հահապետի Համբարձումնան կ. պղոսցի, Տիկին Կատարին Խիւտավետան կ. պղոսցի, Պողոս Աղա որդի Յակոբայ Քարապէտն, Տիկին Ռէճնան գուստու Դրիգորի Չուխանեան կ. պղոսցի, Տիկին Ռէճնան Հիւրիկ զետեան կ. պղոսցի։

Վերցիշեալ Լուսաւորչայ խորանը այժմ անհետացած է 1843ին Եկեղեց-յա ամբողջապէս քարաշէն վերաշնութեամբ, նախին կ'ես քարաշէն 110 տարիէ ի վեր անդորրուելի գարձած ըլլալով։ Ապժիւ վերնատան վրայ, ըստ ականատես վկայութեան ծերունի Հարց վանաց, Տիկին յարկ մ'եւս շննուած է Հայ Տիկինաց Համար, ըստ որում անոնց սոլցութիւնն էր այսերէն անտես ըլլալ Եկեղեց-յա մէջ։

Ասոնցմէ զատ գարձեալ Քարդուածցէն Կիմանանք որ 1674էն ի վեր յաճախելու սկսեր

են գոմինիկեանց Եկեղեցին։ Հայ Կաթողիկէները, Պրուսացի Հ. Գրիգոր Կիրակոսեանի Հայացի Քարոզող Նղայրութիւն նորադարձները, որուն ձեռքովը մուտք գտեր է Կաթողիկէութիւնը կ. պղոսցի Հայ գալութիւն մէջ։ Վերջապէս Հայերն այնքան ազգեցիկ եղեր են հանդէպ այս Եկեղեց-յա, որուն կ'եսլ սեփականելու յաջողեր են, չետեւաբար ամեն տէրունական տաները տօմարի տարբերութեամբ կրին անգամ կը կատարուին եղեր, եւ մեծագորդ հանդիսի Ա. Գրիգոր Լուսաւորչայ եւ վարդապահ ազգային ամելը, որ Հասարակօրէն կը հանդիպին Եկեղեց-յա տառապէն կարգի զարդարուած օրեւուն Մարմոն եւ Արեան տօնին առթիւ։ Այս վիճակը կը շարունակուի մինչեւ 1830, որուն մէջ Հայ Կաթողիկէներն ալ նիմենուցոն Հասարակութիւնը կը ճանչցանին Օսմանեան կառավարութենէ եւ առանձինն Եկեղեցիներ կ'ունենան։

Հ Ս Ա Հ Ա Կ Ս Ր Ա Պ Ե Ա Ն
Միաբան Անոտինան։



Կիլիլին ԿԱԹՈՂԻԿՈՍ ՎՐԱՑ

ՊԵՏՐՈՒԹԻՒՆ ՀԵԾՎՐՈՎԿՈՒՑ ՅՈՒՐԱՐԴՐՈՒԹԵՍՆՑ
ՅՈՒԹԵՆՏՐՈՒԹ ԳՈՒՌԻ ՄԵԶ

Հապահանայ շրջան Հայոց եկեղ. Պատմութեանն
574—610:

(Հայունաւութեան և Արեւ)

Գ Լ Ա Խ Խ Ժ Բ.

Կիլիլու Բայունաւուն Երւը եւ էր վերջն օրեւը։

Ի՞նչ գործնական ազգեցութիւն ունեցան Արահանաց Ընկարականը Հայ ժողովութեան վրաց պատմանց որ եւ իցէ յօւզում, ասելութիւն գէնի Արացիւերը, եւ արուած Հրահանգներու Համաձայն ընթացան Հայք այնուհետեւ։

Հ Այս ժամանակ Գոմինիկեանց Ա. Գերոսս Եկեղեցին մասում մէր կանքին սեղանառունէն ձեւացած վան վեց հրեցէն ամին բարձած էր իրենց պատկի Եկեղեցին, եւ վանառունը նորհնալ շրջակայ պարուղով մատուցուած էր Անգելո Զաքարիան, որուն վաս 1733ին վճառէր է ինչ քարային եկեղեց մը եւ ապս 1843ին ալ պարուած առ բաղապէս քարային (Latinité de Constantinople)։

Հ Այս սիս կերեւի մէջ քանի որ գիտենք թէ Կ. պղոսցի առջան Հայ գաղութիւն անցամ ուներ իր մէջ Կաթողիկէներ վասն զի (Պատ. Զամ. Հա. Էլ. 309) Ասոյ Ե. Տումարցին մէջ, Գումարէկը է 1807, իր գանձն Եպոսի Եպիսկոպոս մը կառուտնդնուպուլուց, կամ ըստ Հայութիւն Օրացոցի (1902 Էլ. 186) Արմենութիւն Եպիսկոպոս մէջ Հայութիւն ըստ Հայութիւն էնդառնած են Հայութ Եկեղեց-յա կառուէ յաւանակրու։